

ՀԱՅԴԱՒԿ HAYTOUG

Հոկտ. 1985
Զ. Տարի, Թիվ 2



ՕՐՎԱՆ ՀԱՅ ՄԱՐԻԴԱՐՄԱՆ ԴԱՅԱՎԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Ու պայքա՞ր, պայքա՞ր, պայքար
երգեցի,

Չեզի ընծայ Հայ մարտիկներ,
Գրիշս եղաւ անթրոց սրտերու
հնոցի...

Չեզի ընծայ՝, քաջ մարտիկներ,
Եղեգնեալ գրչով վրէժ երգեցի
Ընդ եղեգան փող բոց եղաներ:

Դ. ՎԱՐՈՒԺԱՆ



ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԾ

ՈՒԾԱԳՐՈՒԹԻՒՆ

Մանօք.— Հայդուկը լոյս կը տեսն. Հ.Ե.Դ.
անդամներու կամացը աշխատանքին իրքն արդինք:
Հետևաբար, որեւէ սրտարակի նույնառության պիտի
օժանդակէ թերթին տպագրութեան ծախսերը հոգալու:
Հաճեցլը նույնառությանները կատարել Հ.Ե.Դ.
Ենդրոնական Վարչութեան:

Haytoug is published through the volunteer efforts of AYF members. Any donations will therefore be greatly appreciated in covering printing costs.

Donations may be made payable to AYF C.E., and they may be sent to the following address:

HAYTOUG

Armenian Youth Federation
419-A W. Colorado St., Glendale, CA 91204



HAYTOUG

Monthly

ORGAN

of the

Armenian Revolutionary Federation
ARMENIAN YOUTH FEDERATION
of Western America

419-A W. Colorado St., Glendale, CA 91204

(818) 243 4491

(818) 243 4415

ՀԱՅԱՍՏԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ



1933

ՅԱԶՈՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆԸ

Կարծէք տակաւին ընդհանուր շփոթ մը կայ Հայկական զինեալ պայքարի առաքելութեան մասին։ Շփոթը կը վերաբերի մասնաւարարար վերջին տասնամեակին ընթացքին սփեւքահայ մարտական ուժերու կողմէ կատարուած ելոյթներու նպաստակին կամ նպաստակներուն, ու անոնց ձեռք բերած յաջողութիւններուն։ Առ այդ, Հարկը կը զդանք կատարելու հետեւագ նկատողութիւնները։

Ա - Հայ Դատի լուծումը կը կարօտի իրատես եւ ճկուն քաղաքականութեան մը։ Հայութեան պէս սահմանափակ կարելիսութիւններով ժողովուրդի մը ազատազրական պայքարին համար, աւելի եւս յատկանշական եւ անհրաժեշտ է իրատես քաղաքականութիւն մը, որուն առանցքը կը կազմէ լայնամիտ «ՀաՀ-Հայասի» հաշուարկութիւն մը։ Այսինքն, Հայ քաղաքական միտքը, վերլուծելու համար այս կամ այն քաղաքականութիւնը կամ ռազմավարութիւնը, պարտի կշրել անոր շահերն ու արժելիք «զինը», ու ըստ այնո՞ւ յանդիլ որոշումներու։ Ուրիմն, նոյն այս տրամարանութեամբ, Հայ քաղաքական զեկագրութիւնը վերլուծելով Հայ զինեալ պայքարի նորագոյն թափը, նախ կը հաստատէ անոր նըստականութեամբ ու պատասխանական պարագաներու առաջարկութիւնը մասնաւարարին ու հետեւարար կը

դժէ «ընդունելի» վնասները այդ ճամբուն վրայ։

Բ - 1970-ական թուականներու սկիզբը, Հայ Դատը կը կարօտէր — ինչպէս որեւէ ուրիշ իրաւազրեկուած ժողովուրդի գատ — առաջին՝ քարոզչութեան, իսկ երկրորդ՝ միջազգայնականց մասն։ Քարոզչութիւն՝ ծանօթացնելու համար օրէ օճացումի վացող Հայկական Հարցը արտաքին աշխարհին եւ խանդավառութիւն յաստացնելու Հայ մասնակունքն մօս։ Միջազգայնականցում՝ Հայ Դատը բերելու համար պետական մակարդակի ժողովներուն մէջ ու զիւանազիտական աշխարհէն ներս։ Այս վերոյիշեալ երկու զիւանոր նպատակներով կը կարծուի թէ ծնունդ առա ու զարգացու Հայկական զինեալ արարքներու արշաւը։

Գ - Աչ մէկ ժամանակ, Հայ զինեալ պայքարը զինուորական յազմանակ չէ ենթազրած։ Այսինքն, ինչպէս կարելի չէր հաւատալ որ Ֆրանսայի պէս Հզօր պետութիւն մը կրնայ զինուորական պարտութիւն կրել Ալճերիացի յեղափոխականներու արարքներուն որպէս արդիւնք, նոյնպէս ալ շակնակութիւն թուրքիա յահճնուի Հայ յեղափոխականներուն՝ անոնց ահարեկչական մարտավարութեան որպէս հետեւանք։ Զինեալ պայքարին նըստականը, այնքան ատեն որ անյանածաւալ մակարդակով թուրքիոյ սահմաններէն ներս չէ որ կը

մզուի, նպատակ ունի քաղաքական յաղթանակը։ Քաղաքական յաղթանակը կու զայ ա'յն ժամանակ, երբ ճնշումները այնքան սաստկանան եւ երբ քաղաքական իրազարձութիւններու կացութիւն մը ստեղծուի վացող երեխային կաթ տալու։

Դ - Ճիշդ է, Հայ ազատագրական պայքարը ունեցաւ իր զոհերը, տաւաւ իր մարտիկները զանազան երկիրներու բանտերուն։ Ասկայն, յանուն քաղաքական իրատես հաշիւններու, կարելի չէր սպասել որ Հայ Դատը քարոզչական յասածդիմութիւն արձանագրէ առանց «զին» մը վճարելու։ Առարկայականորէն, եւ զդացումները մէկ կողմ զնիլով, Հայկական ազատագրական պայքարը սպասելի էր որ տար եւ թերեւս ալ տակաւին տայ իր զոհերը։

Ե - Հայ զինեալ պայքարը կը ներկայանայ որպէս յոտակ մարտավարութիւն, Հայ քաղաքական ընդհանուր աշխատանքներուն մէջ։ Իրեւ այլպիսին, ան կ'ամրողջացընէ առօրիայ եւ հետեւողական քաղաքական-քարոզչական աշխատանքները կը տարուին կառավարութիւններու ու այլ խըմբակցութեանց մօս։

Զ - Պէտք է Հաստատել թէ զինազիտական աշխարհի մէջ քարոզչութիւնն ու ուժը կ'ընթանան

*Editorial***THE NEXT PHASE**

It seems that there still is general confusion regarding the mission of the Armenian armed struggle. This confusion exists specifically toward the goal or goals of the acts carried out by the armed liberation groups of our Diaspora within the last decade and the success which they have been able to attain through these acts. Thus, we feel the need to make the following points:

A - The solution to the Armenian Cause lies in a realistic and flexible policy. In the case of a national liberation struggle with limited capabilities such as ours, it is even more imperative to have a realistic policy based upon an open-minded "cost-benefit" calculation. In other words, the Armenian political mind must weigh the benefits with the "price" to be paid in determining what kind of policy or which type of struggle to adopt before it makes any decisions in this regard. It is with this same logic, therefore, that the Armenian political leadership analyzes the intensification of the Armenian armed struggle first by establishing its goals and then by deciding where to draw the line for "acceptable" losses.

B - During the early 1970's, the Armenian Cause—like the cause of any other nation whose rights have been denied—needed propaganda in order to make the world aware of the Armenian Cause in light of the fact that each day only served to weaken the cause even more and to create enthusiasm toward the cause within the Armenian masses. Internationalization was necessary in order to bring the Armenian Cause

to the level of governmental meetings and into the world of diplomacy. It is thought that the birth and development of the Armenian armed struggle resulted from the determination of these two aforementioned goals.

C - The Armenian armed struggle has never claimed a military victory. In other words, just as it was impossible to believe that a powerful state such as France could be defeated by the acts of Algerian revolutionaries, so it is not expected that Turkey will surrender to Armenian revolutionaries as a result of their terrorist tactics. So long as the Armenian armed struggle is not waged mainly within Turkish borders, the main goal of that struggle is to achieve a political victory. That political victory will come only when the pressures are so intensified and world politics are so disrupted that a situation will be created in which "milk will be given to the crying baby".

D - It is true that the Armenian liberation struggle made its sacrifices, gave its soldiers to prisons of various countries. However, in the name of politically realistic calculations, it was not possible to expect that the Armenian Cause could progress politically without having to pay a "price".

Objectively, putting all feelings aside, it was to be expected that the Armenian liberation struggle would have to make its sacrifices and possibly may still have to do so in the future.

E - The Armenian armed struggle is clearly a tactic among the many

facets of Armenian political efforts. As such, it complements the day to day consistent political propaganda efforts already being made within governmental and other diplomatic spheres.

F - It must be stated that in the world of diplomacy, propaganda and power go hand in hand. In other words, if power is needed, constant "crying" is needed, continuous pressures must be exerted. Therefore, it is imperative that the Armenian political mind emphasize the use of the most effective political means with weight. It is not easy — to acquire power. It is not easy, especially when the ring of obstacles tightens and tries to strangle our struggle. It is precisely at this point, therefore, that it is necessary to advance into the next phase, a phase which will see the armed struggle for its objective value, a phase which will expand the war. The target of the next phase will not be simply propaganda, but will also encompass the power and effectiveness to be achieved.

Finally, the only conclusion left to be made is that the Armenian liberation struggle, based on objective ideals and realistic calculations, WILL advance on to the next phase. In other words, the primary goal of the Armenian liberation struggle will be to cause the greatest headache possible through its tactics so that the day will come—and it could take another ten years to arrive—when the Armenian Cause will be viewed as an issue to be immediately resolved.

Meanwhile, it remains for us to serve our Cause with unyielding and unequivocal dedication.



ՏԱՐԲԵՐ ԿԵՆԴԱՆԻ

Էշերուն վրայ
Մէկ-մէկ վար իջան
իջան, իջան
մինչեւ որ
Բոնին եւ ձորնը արքցան
Բապրբին ալ կանչեցին
զալքոն ելան սեղան դրին
կրակին վրայ սան-վուար
չար աղաւնի մը նետեցին
ժիշ մը ոչխարի հաւկիր
Շիւկի մը եռում նիկեր
շիշ մը օդի եւ
գլուխ մըն ալ ներմակ սոփ
իշուն պոշն ալ կտրեցին
մեր Փուրպոլիստներուն նետեցին՝
ծուծը հանելու:

Դրաւ ապուշ քան է թատրոնը
երբ
դերասանը իր սստայնը կը լզէ
դերասանապետն ալ
Քոչիսին հոտը առնելով
քնդանօրին վրայ նստած
կ'ելլէ-կ'իջնէ
կ'ելլէ- կ'իջնէ
այսդին քանկ մը
քարկարին ֆանքում
խսկ մեզի ալ

«...Ժողովրդի միակ յոյսը յեղա-
փխական երիտասարդութիւնն է.
Յա որչափ ստուար, որչափ եռան-
դոս եւ որչափ անձնուէր լինի,
այնքան հեշտ կը լուծուի մեր սուրբ
դատը, այնքան շուտ կը ջախչախ-
ուի մեր թշնամին, այնքան է շուտ
մենք ազատ կը լինենք: Եւ այն
ո՞ր երիտասարդն է, որ չի ցանկալ
ազատ ժողովրդի գաւակ լինել եւ
չի ոգեւորուել ազատութեան ֆա-
ռաւոր մարտով...»:

ԴՐՈՇԱԿ, 1896

Երկարի միջուկ
եւ
նաղերու համ:

Պլոր չգիտցողն անգամ
գիտէ
թէ ինչ է
արուն
եւ ինչն է որ
կը ժալեցնէ:
Մէկ-կտոր
մեր պապերից սովորել ենք
տուն կու գանք
նորէն վաշէն
Ռէալ-Մատրիտ կը հագուի
մենք արդէն
կարմիր-ներմակ ծածկոցներով
գամբիւղները կը պատրաստենք:

Մաման ո՞ւր է, Յովհաննես Շիրազ
Պապան ո՞ւր է, Գեորգ Էմին
որ մէկը հիմա
պառկած տախտակ կը կրծէ
միւսն ալ հիմա
նստած երկար կը լզէ
եւ գիտէն արդէն
Հայրենիքը սուտ չի խօսիր:

Ապտուր նասըր մա պի մուր
Ապտուր նասըր չի մեռնիր...
իր կինը անգամ
լաւ գիտէ՝
մեռաւ քուն տղան, ալ չի գար:
Ճերմակը ներմակ է
Աստուածդ ալ իջնէ
նոյնն է:

Մեռնիլ-երբալ կայ
արագահարուածն անգամ



մարդս մէկ անգամ կը սպաննէ
փոքերի մէջ երեք նոյնը
պլորի մէջ
քան մը չէ
բայց չորս հատ նոյնէն
հարիւր է
հարիւր յիսուն է
երկու հարիւր է
սակայն
չորս եօքնոցը - չորս ուրնոցը
զերո է:

Ուստի տղամ լալագին
յօյ կարդացէք
աչք հանողին
յօնք շինել ժարողեցէք
կաղանդ պապային գիրկը նստողը
երէ ծեռէք երկարէ
մօրուէք վար կ'առնէ
նստած տեղէն՝
մօրուէքն թելերը մէկ-մէկ
կը հաշուէ:

Զգոյշ, լապտերը,
մի ուտեր՝ կը զիրնաս:

ՎԻԳԻՆ Յ.

A profile of a necessity: Armenian terrorism

It has been called everything from "revolutionary activity" and "political violence" to less conspicuous things like "the 'other' way" to avoid the raising of eyebrows. Perhaps the word "terrorism" will always subject itself to being labeled too controversial as long as it is not perceived as a tactic necessary for achieving political goals. There will always be faithful pursuers of our cause who "will have nothing to do

victims to such retaliatory attempts. Foremost and alongside, we have lost many devoted Armenians who have proven to the world community their devotion and are no longer with us.

Documents like Department of State Bulletins have made certain that the word "alleged" precedes any mentions of the Armenian genocide. Yet, the Bulletin also states that "By resorting to terrorism,

a tactic for our ultimate goals; yet it is a means to help change the status quo which is now undermining our struggle.

Internally, the "mystique", the "power" and the "spirit" that is aroused by revolutionary activity has helped instigate a fervor in the Armenian community. Our Cause is not a thing of the past that is losing its integrity as time passes.

We do not need to harbor over "the long, hard road ahead", "the price for freedom", and all the other slogans that have manufactured terrorism as the bloody way out after running out



with such acts of violence!" for them no ends justifies that dreaded mean-terrorism. But, varied opinions are present concerning any issue.

Nevertheless, terrorism is not a new tactic for Armenian extremists and today it is a reality that fully acknowledges the cons as well the pros of its existence. Proclaiming that terrorism gives Armenians a "bad reputation" has become a misguided cliche. A good reputation has not achieved much in the past.

In terms of actual cons to a resurgence of terrorist actions, Armenians are now subjected to acts of State terrorism perpetrated against us by Turkey. Prominent Armenians are now open to falling

Armenian extremists were able to accomplish in 7 years what legitimate Armenian organizations have been trying to do for almost 70 years—internationalize the Armenian Cause." (Dept. of State Bulletin 1982).

Propaganda achieved by terrorism generates the maximum publicity and impact which is the terrorist's reason for existing. We live in a society where media attention is the quickest and most effective way of acknowledgement.

Externally, other than keeping the issues fresh in the public's mind. Terrorism has formulated itself to become a bargaining chip for our Cause. We know it is only

of alternatives. In time we have come to accept terrorism alongside other tactics used as another tool. Perhaps, the consequences of using this tool are harsher and more risky than others, but it is a tool that has its proper place within the "rightful means" we are supposed to use to pursue our Cause.

These heroic acts are not outbursts of extremists which make touching themes for poems, songs, pictures and other memorabilia. They are what define our perspective when things do not seem so clear. These acts keep alive the immediate nature of our goals often better than the "proper" means.

Talin G.

The following is excerpts from a study by ung. Vahe Yacoubian, entitled "Thoughts on the Use of Political Violence by Underground Armenian Organizations", which was published in its complete form in the June 1984 issue of the "Gaydzer".—ED.

Some positive effects of the use of political violence within and without the Armenian communities.

I — Effects within the Armenian communities:

a) Helped define Hai Tahd. During the decades preceding 1975, the authentic meaning of Hai Tahd was fading, because the activities of the Armenian communities in the world were basically geared toward constructing a strong diaspora. This was consistent with the individual Armenians desire to improve his personal well being. The idea of a homeland seemed contrary to his tendency of financially and socially improving his private situation and for that reason was given very little importance. The demand of the groups which carried out the violent acts has been the establishments of a free and independent homeland. Individuals and organizations which raised concerns about the acts have also been forced to take a position, as far as the demand of a homeland is concerned.

b) Forced those who sincerely believe that there are peaceful ways to achieve their objective, to become more active in order to deliver positive results of their activities and prove their claims. For their rejection of the violent means to be effective, they had to positively show that peaceful means do in fact exist and are as effective as the violent means.

c) Disturbed the comfort of Armenians who only paid lip service to Hai Tahd and forced them to choose between commitment to the cause or leaving the Armenian scene.

d) Whether individuals agree with the acts carried out by young Armenians or not, it is indisputable that these young Armenians are willing to sacrifice for Hai Tahd what is most valuable to them; their freedom and even their lives. This puts all Armenians who claim to be committed to the Armenian Cause, under pressure to be more active and more productive, because compared to the sacrifice made by the others, their sacrifices seem negligible.

II — Effects outside the Armenian communities:

a) Once again the Armenian Question is on the agenda of world powers. The effectiveness and secret structure of the militant organizations and the inability of the intelligence services of the major powers to dismantle them, has forced those states to pay special attention to the issue.

b) Although the main concern of the world powers is to dismantle the Armenian underground organizations, Hai Tahd will inevitably be a relevant factor as well. Leaders of major powers are often forced to take a position on the substance of the Armenian Question. Those statesmen may reject the occurrence of the Armenian Genocide and the existence of a legitimate «Armenian Case». When they reject the occurrence of the Genocide, they will contradict prior official statements and the contents of their national archives. At some point, they will be forced to deal with this contradictions. On the other hand, they may accept the reality of the Genocide, but reject the violent means used by Armenian groups, claiming that the cause should be peacefully pursued. This will bring about another contradiction because those world powers are in a much better position than the Armenians themselves to effectively provide peaceful opportunities to resolve the Armenian Case. World leaders will also have to face this contradiction.

To conclude, whether or not Armenians committed to Hai Tahd and the goal of establishing a free and independent homeland agree with the use of political violence, such violence has become a reality in Armenian political life and will probably make its presence felt in the future as well, as long as the underlying reasons for it are present; i.e. non-recognition of the Armenian Genocide and the occupation of the Armenian homeland. Therefore, Armenians actively involved in the pursuit of Hai Tahd must take advantage of the opportunities created by such acts and use them to bring a resolution to the Armenian Case. They must force Armenians and foreign public officials to take a clear position on the issue of Hai Tahd and the Armenian's right to a free and independent homeland. They must use all available means to shift the focus of attention to the Armenian Case, rather than the individual violent acts, making it known that such acts may be eliminated only when the underlying causes are eliminated. Through public relations an attempt should be made to shift the responsibility of the violent acts, from the individuals carrying them out to the government of Turkey and the world powers in general, who by being irresponsible to the Armenian Question and not providing peaceful means to resolve the conflict, add fuel to the recent trend of violent "fires". ■

VAHE YACOUBIAN

Լիգապետի Գործողութիւնը Ժամը ժամին

(ԼիջՊՈԽԻ ԺԱՄՊՈՎ, ՔԱՋՈՒԱՅ
ԵՒՐՈՊԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԵՆ ԵՒ
ԼՐԱՏՈՒ
ԳՈՐԾԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԵՐ)

- 10.30.— 5 հոգինոց գոմանոս մը ինքնաշտրով կը մտնէ գեսպանան լրջարակը:
 - 10.45.— Քոմանտոն, դեսպանան պահակներուն հետ բախում ունենալէ ետք, կը մտնէ դեսպանին բնակարանի շենքը, գեսպանատան մայր գուռը պահակներուն կողմէ փակուած լրարով. յարձակողներէն մէկը կիյայ դեսպանատան դռան տոթե:
 - 11.00.— Զօրաւոր պայմում մը եւ փամփուշտներու ձայներ կը լսուին գրաւուած չէնքն:
 - 11.30.— Երկրորդ պայմում մը կը լսուի ներսէն:
 - 11.35.— Քոմանտոն հեռածայնով կը յայտնէ ոստիկանութեան, որ չէնքը ողը պիտի հանէ, եթէ ոստիկանութիւնը միջամտէ:
 - 12.00.— Շէնքին վերի յարկերուն մէջ հրդեհ մը կը ծագի:
 - 12.15.— Ոստիկանութիւնը թազը կը ըրջապատէ եւ «մասնաւոր ուժեր»ը կը հասնին դեսպանատան շուրջ: Կցորդին կինը եւ զաւակը (պիրաւորուած) դուրս կտ զան չէնքն:
 - 12.30.— Փարիզի ԱՖՓԻ գրասենակը, Լիգունի, «Տիարօ տէ նօրիսիա» օրաթերթը եւ Լիգունի էջ. ՓԻ.ի գրասենեակը «Հայ Յեղափոխական Բանակ» կազմակերպութենէն դործողուստանձնումի նամակներ կը ստանան: Էջ. ՓԻ.ին հասած նամակին մէջ «Հ. Յ. Բանակ»ը կը յայտնէ, որ «որոշած է շէնքը պայմենցնել եւ քոմանտոն դոհել՝ փլատակներուն տակ»:
 - 12.45.— Ոստիկանական օդակը

Digitized by srujanika@gmail.com


- 13.00.— Ծէնքի վերի յարկը բոցերու մէջ է:
 - 13.30.— Նոր պայթում մը կը լսուի ներսէն:
 - 13.45.— «Մասնաւոր ուժեր»ը կը յարձակին չէնքին վրայ. երկու-երեք վայրեկեան հրացանաձգութիւն տեղի կ'ունենայ և պայթումներ կը լսուին:
 - 14.00.— Աստիքսնոթիւնը չէնք



ՎԱԶԵՒ ՏԱՂԼԵԱՆ

... Տակաւին շատ բաներ կ'ուզեմ ըսկել, բայց ձեռքս ալ չ'երթար զըրբելու: Հպարտ եմ Վաչէին հայրը ըլլալուս, հպա՛րտ եմ որ այդպիսի ընկերներ ունէր սիրելի Վաչէս եւ անոնց հետ գոհուեցաւ: Վաչէին հայրը՝

ՆԱԶԱՐ ՏԱՂԼԵԱՆ



ՍԻՄՈՆ ԵԱՀՆԷԺԵԱՆ

Այ Անոնք, որոնք իրենց ջայնին համ կապարէ հզօր բաղուկները բարձրացներու: Բոնաւորի վայրադ ստրուկներէն հոգերուն ու ժայռերուն գամուեցան. Անոնք, երէկիւներ Ինքնասիրութեան ու այսօրի մեր Հպարտութեան քանդակագործները հսկայական Անոնք վաղորդայնի մեր ագաստութեան Աստուշանին Փութմերը պիտի գաւանան Բովանդակ Ապանախներու համար:

Arméniens : l'opération suicide des terroristes de Lisbonne


L'attentat à l'ambassade de Turquie a fait 7 morts

PAGES 16 et 17

M PAR A
M 300

le quotidien

de paris



ԱՐԱ ԳԵՐՑԼԵԱՆ

Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերթու մը մեծուցի, բայց կը ցաւիմ որ շատ զաւակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինուարներ ալ տրամադրելու իմ ազգիս:


Արային մայրը՝

ՀԵՂԻՆԵ ԳԵՐՑԼԵԱՆ

ՍԵԴՐԱԿ ԱՃԵՄԵԱՆ

...Եւ այսօր առանց վարտուումի կրնամ յայտնի, որ Հայ Դատին համար զոհուելու որոշումը առնելին եաք՝ Հպարտութեամբ եւ ուրախութեամբ միացաւ իր ընկերներուն, գէափ Լիզուն երթալու: Սեղոյին հայրը՝

ՕՇՆԻԿ ԱՃԵՄԵԱՆ




ՍԱՐԳԻՍ ԱԲՐՈՀԱՄԵԱՆ

Այ երանի՛ Անոնց, որոնք ըմբռատ Մասձուումի անձառ:

Եղբայրակցութեամբ Աքարավար ճամբաներու վրայ իրենց ներբաններու փոշին, կամ՝ Ընդհարումներու:

Հրապարակներուն ու

Պողոսաներուն վրայ իրենց արինը Անոնց Փոշին ու Արինին պիտի խառնեն...



ՅԱՐՈՒԹԻՒՆ ԼԵՒՈՆԵԱ

Իսկ զալով ձեզի, սիրելի զազափրակից ընկերներ, առ այժմ ցատութիւն։ Անոնք մեզմէ անխիզմարէն եւ անարգարօրէն խլեցին ձֆիզիքականը, բայց ձեր պահանջանքը մասամբ մերը՝ երբեք։ Դուք ձեր պարտքը վճարեցիք Հայկական Ազատագրական Շարժումը և այդ պատճառով ձեզի կըսի «Վարձքերնիդ կատար»։



ԽԱՅՖԻ ԷԼՊԵՔԵԱՆ

...Եւ ինչպէս 1918 Մայիս 28-ին զօղանիթեցի հայ ժողովուրդի համար ազատագրութեան զանգերը, մենք ալ պիտի շարունակենք զոհել մեր կեանքերն իսկ, որպէսզի նորէն զօղանջեն ազատութեան զանգերը մեր ժողովուրդին համար, իր սեփական Հայրենիքին մէջ։

ԽԱՅՖԻ ԷԼՊԵՔԵԱՆ

**LUTTE PERMANENTE
POUR UNE ARMÉNIE
LIBRE, INDÉPENDANTE,
RÉUNIFIÉE ET SOCIALISTE**

Cette fois à Boston !

Pour la seconde fois depuis le début de 1982, les COMMANDOS DES JUSTICIERS DU GÉNOCIDE ARMÉNIEN ont abattu mardi un représentant diplomatique turc aux Etats-Unis, M. Orhan GUNDUZ, Consul honoraire de ce pays pour la région de Boston (Massachusetts).

Les policiers ont relevé neuf impacts de projectiles dans le pare-brise du véhicule, qui avait quitté la route et s'était arrêté contre une clôture.

Quelques minutes après l'attentat, le bureau de Los Angeles de l'Agence Associated Press a reçu un coup de téléphone anonyme annonçant la mort de M. GUNDUZ et revendiquant celle-ci au nom des COMMANDOS DES JUSTICIERS DU GÉNOCIDE ARMÉNIEN.

D'autre part, cette organisation a revendiqué mercredi, depuis Beyrouth, la responsabilité de cet acte et une interlocutrice anonyme dans un communiqué téléphoné en anglais à l'A.F.P., a précisé : « Nous demandons que la Justice soit faite à la Nation Arménienne. Nous continuerons notre lutte jusqu'à ce que les territoires Arméniens soient restitués à leurs propriétaires légitimes, les ARMENIENS ».

« Notre organisation n'a rien à voir avec d'autres organisations ou groupes terroristes. Nous condamnons les déclarations faites par le Président Américain, Ronald Reagan et par le secrétaire d'Etat, Alexander Haig, à la suite de l'assassinat du Consul Turc à Los Angeles (en janvier), qui reflètent une ignorance de la réalité du Génocide Arménien. Il est regrettable que de telles déclarations émanent de dirigeants qui se veulent les champions de la défense des Droits de l'Homme à travers le Monde ».

L'interlocutrice avait auparavant rappelé que son organisation a commencé ses activités en 1975 par un attentat à Vienne contre un diplo-

mate turc. Depuis, elle a frappé deux fois à Paris, au Vatican et à Los Angeles, ainsi qu'à Madrid, La Haye, Berne, New York, Sidney, Copenhague et Beverly Hills.

Un autre communiqué téléphoné à l'A.F.P. de Paris a affirmé que « L'assassinat mardi du Consul Honoraire de Turquie à Boston, M. Orhan GUNDUZ, avait pour but de réaffirmer la permanence de nos revendications reposant sur les deux notions de justice élémentaires suivantes : 1) Le Gouvernement turc doit reconnaître la responsabilité de son prédécesseur de 1915 dans l'organisation et l'exécution du Génocide perpétré à l'encontre du peuple arménien et il doit s'en désolidariser en condamnant

clairement ses auteurs. 2) Le Gouvernement turc doit reconnaître au peuple arménien le droit de se constituer en un Etat LIBRE et INDEPENDANT sur les terres Arméniennes que la Turquie s'est illégitimement appropriées ».

« La Turquie, endosse la totale responsabilité des événements brutaux qui sont la conséquence irrémédiable de la politique d'ignorance et de mépris de ses gouvernements successifs. Ce processus de violence ne s'interrompra qu'à l'engagement de négociations avec les représentants du peuple Arménien, conduisant à la restitution des terres historiques Arméniennes à leur légitime propriétaire : LE PEUPLE ARMENIEN ».

M. GUNDUZ avait échappé à un attentat, il y a deux mois, lorsqu'une bombe déposée à son bureau de Cambridge (banlieue de Boston) avait fait explosion peu après son départ. L'attentat là aussi a été revendiqué par les Commandos des Justiciers du Génocide Arménien.

LE COMMANDO DES JUSTICIERS FRAPPE A BOSTON



Le 22 Mars, à 19h45 à Boston, une bombe a éclaté dans le magasin de M. Chukri GÜNDUZ, consul honoraire de Turquie, causant d'importants dégâts matériels, estimés à plusieurs milliers de dollars.

Peu après l'attentat, une femme, en téléphonant aux agences d'information internationales, a revendiqué l'action au nom du Commando des Justiciers du Génocide Arménien ajoutant que son organisation (C.J.G.A.) condamne l'expression de M. Reagan et son ministre des affaires étrangères M. Haig après l'attentat du consul général de Turquie à Los Angeles le 28 Janvier 1981.



ԲԵՆԻԱՄԻՆ ԷՎՀԻՆԿԻՆԻԼԻ

Կը ստանձնեմ արարքին պատուախանառութիւնը, բայց սխալ է կարծել որ ասիկա վէլժխնդրական արարք մրն է: Ես ատելութիւն չունիմ թուրք ժողովուրդին հանդէպ, բայց ունիմ պայքար թուրք կառավարութեան դէմ:

ԲԵՆԻԱՄԻՆ ԷՎՀԻՆԿԻՆԻԼԻ

ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆԵԱՆ


Խնկարկէ զիս
եւ անմահութեան տաճարներուն
էն փառակերտը կառուցուր,

Մերադրէ եւ պաշտէ զիս՝
եւ երք ժամը հասնի
ողջակիզուէ ինծի համար,

Եւ փշրէ
բու հողեղէնի ճակատդ
իմ կորողիս մարմարներուն
դիմաց,

Որովհետեւ,
Ե՛ս եմ, Ե՛ս եմ, Ե՛ս եմ,
իմ անունս է Պայքար
Եւ վախճանս Յաղքանակ:

ՍԻԱՄԱՆԹՈ



**LE COMMANDO DES JUSTICIERS
DU GENOCIDE ARMENIEN
FRAPPE
A LOS ANGELES**

Սալիկոս ընտանիքին

Սիրելիներ,

Մեր կենարին արիւնութ թատերաբեմին վրայ ականատես եղանք մէկ եղակի սպարգութեան։ Մեր ընկերներէն՝ Գօդօն, որ իր կորովի ու տառապաց ցեղին հարազաւ զաւակն էր, անձնութեամբ նորուական բարձրութիւնը նուաճած, անցեալ Յունի 10ին, մեզմէ բաժնուեցաւ այնպիսի պարագաներու մէջ, ուր պարագի գիտակցութեամբ տուորւած երթասարդի մը կուտի զաշտի վրայ կեանքը տարու իրաւունքը լուսեցաւ իրմէ։ Յիրաւիք, ընկեր Գօդօն զու զնաց կոյր փամփաչափ մը։ Եւ այսօր, այս նաևակով ձեզի կը գումաներ մեր անզին ընկերուն մահը։

Հայկական այս ճգնաժամուն, օրհասական այս բազմներուն մէջ, երբ մէկ կողմէ թքարկան հակազդեցութիւնները և զանազան մակարդակի վրայ ի գործ գրաւած ճնշումները, իսկ միւս կողմէ Հայ ժողովուրդին մօտ բարոյական տնկումը տասինադրաբ կը սպասնան Հայկական Հարցը խեղդել, մէնք կը հաւատանք օր յեզափոխական գործունեութիւնը միան կենարաբ կրակն է, որ կ'երկնայ, կը ճիշգաւորուի Հայութեան մէջ և կը պահէ զայն վերահան վասանդէն։

Ընկեր Գօդօն եւս հաւատանք այս ուղին իր անզին կեանքը զոհեց իր ժողովուրդին։ Պարագի զիսակցութեամբ տուորւած մեր երթասարդ ընկերը զիտցաւ մնալ պատմա-

**Որպէս զի երեկոյ մը
Խաղաղութեան ո Փառքի
ծիածաններուն մէջէն
Մեր կոշնակները
միահամուռ ո
տիրականօրէն Տիեզերքին
Արդարութիւնը,
Արդարութիւնը,
Արդարութիւնը
փոթորկեան...
ՎՏԱՐԱՆԴԻ**



ԳՕԳՕ ՍԱԼԻՊԱ

Ո՞չ մէկ կեանք մեզի պիտի տարային, ինչ որ մեր հերոսներու երթասարգութիւնը ընծայեց մեզի՝ վայրկեանի մը մէջ իր երջանիկ և երթասարգ տարիները շրապյելով...

Զկայ որեւէ զահողութիւն, որ կարելի է բաղդատել անոնց ըրածին Հետ, չկայ որեւէ փառք, որ կրնայ բարձրանալ անոնցմէ աւելի վեր։ ո՞չ իսկ երթասարգութիւնը, որ գերազանցէ անոնցը...

Կան բոլէի բարձրութեան վրայ եւ շտարուիլ մանր-մունք նպատակներով։ Ան եղաւ Հայկական Յեղազանութեան Արդարութեան Մարտիներու այն զինուորը, որու տրուեցաւ Յեղայիի իրաւունքները եւ պարտականութիւնները։ Իսկ որու որ շատ կը արուի, անէկ նաև շատ կը պահանջաւի։ Ընկ. Գօդօն իր կեանքը նուիրաբերեց իր ժողովուրդին։

Նորահան երթասարգութիւնը երկար պիտի զիտէ անոր զէմքը եւ վրէմի ու զայրոյթի վաս զզացումին Հետ սնուցանէ Կոյնաէս իր սրահն մէջ անբիժ, զոհարերութեան վէս զազափարները։

Եկէր զօրավիզ Եղէր մէզի, Եղէր մեր կանակը, Եւ կամ անցէր մեր տառը։ զինեցէր մեր զինուորներու ձեռքերը եւ միասին մզենք վճարեան կուրիք՝ մոլեզին եւ յամա։

Unger Koko was born in Beirut on March 19, 1961. He received his elementary education at the Aksor Kasardjian Armenian School. After immigrating to the U.S. in 1978, he attended Pasadena High School and Pasadena City College, where he was a hard-working student.

After graduating from college, he worked at the Bank of America.

Unger Koko was a member of the A.Y.F. Pasadena Nigol Touman Chapter and the A.R.F. Lernavayr Gomideh, and he fulfilled his organizational responsibilities as a well-disciplined usher.

He was respected by all of his fellow ushers.



Ա.Հ.Ա.Բ ԵԿԻԵՑ ԹՈՒՐՖ ԴԻՒԱՆԱԳԵՏԸ ԲՐՈՒ ՔՍԵԼՈՒՄ

Ակտի պատասխանատվութիւնը ստանձնեց՝
«ՀԱՅԿԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿ»Ը

Sarkis ZEITLIAN et Sarkis AZNAVOURIAN victimes de nos ennemis

Le 28 mars 1985, Sarkis ZEITLIAN, membre du bureau mondial de la Fédération Révolutionnaire Arménienne Dachnaksoutioun est enlevé à Beyrouth.

Le 23 Avril 1985, à Beyrouth, Sarkis AZNAVOURIAN, membre du comité central de la F.R.A. au Liban a été assassiné.

Si l'on ajoute à cette série, l'enlèvement d'Apo ACHDJIAN à Beyrouth le 29 décembre 1982, cela porte à trois le nombre des responsables de la F.R.A. victimes d'enlèvement ou d'assassinat.

Ces attentats ont pour objectifs d'intimider les militants arméniens, d'affaiblir la F.R.A., de porter un coup à la lutte du peuple arménien.

Et à qui profite ce type d'action, si ce n'est au gouvernement turc. Et cela confirme le fait que si le gouvernement d'Ankara n'est pas directement l'auteur de ces actions anti-arméniennes, il en est cependant le commanditaire.

En frappant haut et fort au sein de la F.R.A., la Turquie ne s'est pas trompée. En effet, en tentant d'affaiblir la F.R.A. qui, présente au sein de toute la diaspora arménienne, mène un combat quotidien et incarne la lutte de libération nationale du peuple arménien, les autorités turques ont pour objectif de porter un coup au combat arménien.

Mais, que le gouvernement fasciste de la Turquie sache que ce n'est pas en employant de telles méthodes qu'il pourra intimider les militants arméniens, affaiblir la F.R.A. et la lutte pour la cause arménienne. Au contraire, ces méthodes démontrent que l'ennemi, en réagissant de cette façon, redoute le développement et l'intensification de la lutte menée par le peuple arménien.

Et alors que de tous côtés, au sein de notre communauté, on parle d'unité, il est regrettable que les mouvements qui plaignent pour l'unité n'aient pas réagi face à l'enlèvement de Sarkis ZEITLIAN

ou face à l'assassinat de Sarkis AZNAVOURIAN.

Quel sens faut-il attribuer à ce silence? Les mouvements qui, lorsqu'ils sont victimes d'un courant d'air, crient au fascisme, organisent campagnes de publicité sur opération de propagande, ont été particulièrement silencieux. Pas un mot de regret, pas une lettre de solidarité, pas une déclaration d'indignation.

Peu importe, la communauté arménienne jugera.

Quant à nous, nous devons continuer la lutte et l'intensifier. Ces opérations d'intimidation orchestrées par la Turquie n'aboutiront pas et n'atteindront pas leur objectif.

ԱՐԴԻՌԱ ԱԶՆԱԽՈՐԵԱ

Անոնք հողին տակ՝ իրենց հաղամբամներու մուր փոսելէ չեն, այլ մեր սրտին խորը ուր պիտի շարունակուի իրենց սած զաղափարը....


Անոնք մեզով կ'ապրին իւ կը մեռնինք անոնց մահովը:


Անոնք՝ մեռնինքը՝ կը դիմ իւ աւելի մոտէն կը լսեն մեզ. կ'ձեք մեր բազուկներուն մէջ ըլին:

Աշխատինք, որինքն, որ ամս տեսնեն իրենց արժանի զորդին իրենց խուալին վայել խօսեր իրականացնումք...

ՄՈՒԻՍ ՄԵԹԵՈՒԼԻ
(1862-1949)

La lutte du peuple arménien s'arrêtera pas avant son aboutissement : la création d'une Arménie libre, indépendante et unifiée.





Վատա՞ն եղէք, ձեր մխիթարութիւնը պիտի գտնեք ձեզնով երդուող Հայորդիներու մօս, որոնք ամէն օր իբրև ծաղիկ փամփուշտ պիտի արձակեն իրաւունքի և արդարութեան անոնով:

ՍԵՐԸ ԹՈՎՄԱՍԵԱՆ

Արդ, մեր հութեան մէջն է, որ մարմին պիտի առնէ անոնց բրտութիւն կատած կեանքը: Ինչ պր աղ ըլլան մեր հաւատքը և Աստուածը, զար կը պաշտենք, բան մը կայ առկային՝ գրեթէ իրական՝ որ, Հականակ բոլոր արտաքին երեւոյթներուն, օրբատօրէ աւելի կը շեշտուի — կեանքը և մահը կը խառնուին իրարու, ապրողները և մեռածները ուրիշ բան չեն՝ եթէ ոչ իրարմէ տարրեր կեանքի մը անվերջ և առանձին վայրկեանները, որոնք կը կազմեն անմահներու ընտրեալ ընտանիքը:

ԱԲՕ ԱՇՏԵԱՆ

Կոչնակներուն, կոչնակներուն Անհակներուն
Ունկնդրեալ, ով Ստելութեան ու Վրեժի անձնուրաց դրշակակիրմներուն Տրամութեամբ զիմովցած՝ Առաջնորդենիք մեր Ցափ, Զայրոյի ու Մոլուցի ամբոխները ցույական Դեսպան Աշտարակներն ու Պատմէշները ու դեսպան Պալատները Ունրագործին: Մեր իժամանակ Ցուսահատութեան մէջ փոշիացնելու Կոպիտ Ուժի Ժշատակները ու մեր գարշապարներուն տակ Քննաւորին Ուղեղը տրորելու...

DECLARATION

LA FEDERATION REVOLUTIONNAIRE ARMENIENNE (PARTI TACHNAK) accuse le gouvernement turc d'avoir organisé et réalisé, par l'intermédiaire de ses services spéciaux, l'enlèvement d'Abraham Achdjian, membre du Comité Central du Parti Tachnak au Liban, le mercredi, 29 décembre 1982, à Beyrouth.

Ce crime odieux ne constitue qu'un des maillons du terrorisme d'Etat que la Turquie a toujours exercé à l'encontre du peuple arménien, avant et après le Génocide de 1915. De plus, dans le contexte libanais, il tend à déstabiliser un pays déjà durement éprouvé en créant des suspicitions et, par suite, des troubles interconfessionnels.

LA FEDERATION REVOLUTIONNAIRE ARMENIENNE condamne vivement cet acte qu'elle porte à l'attention de la communauté internationale et exige la restitution d'Abraham Achdjian, sain et sauf.

COMITE CENTRAL DU PARTI TACHNAK DU LIBAN

Beyrouth, 13 Janvier 1983

ՌԱՖՖԻ ԹԻԹԻԶԵԱՆ

Ու զարկէ՞ք, մերօքեայ երիտասարդ յեղափոխականներ, զարկէ՞ք թշնամիի ճակատին, զարկէ՞ք մինչեւ փրուի լուսթեան այդ լիբր պատր, զարկէ՞ք: Յաղթանակը մերն է, անկառկա՞ծ:

ԳԵՂՐԳ ՄԱՐՍԱԼԵԱՆ

...Եւ Թուրքիա՞ն է պատասխանառուն այս զոհերուն, ինկած ամէն մէկ զոհի, հայորդի ըլլայ ան, գանտացի թէ այլ եղբայր, նոյնիսկ թուրք:

ՅՈՎՃԱՆՆԵՍ ՆՈՒՊԱՐԵԱՆ

ԱՇ, ի՞նչպէս մօտենալ ձեր
Սարսափին, ի՞նչպէս
Երգել, ի՞նչպէս ջատագովել,
ի՞նչպէս շիփորիլ զձեզ,
Դուք ինքնիշխան եւ դերագոյն
դատաւորներդ
Բոլոր արիւնքերան
բռնապեսներուն...

● Teröristleri gören üç kişiden biri olan Bayan Kirca: "Kapının kilidini makinelî tüfekle tarayıp girdiler. Eşimin yattığını sandıkları yatağı da taradılar" şeklinde konuştu ● 11. sayfada



TUTUKLANDILAR Kanlı baskın gerçekleştirilen E. Zent katilleri, Kevork Marashyan, Հանнес Nubarian ve Rafi Panof Titizyan, elleri keltipell ve bileklerine

zincirlenmiş olarak dün yargılan karısına çikartıldılar. "Birincil dereceden cinayet" ile suçlanan teröristler hakkında müebbet hapis ceran istenmemiş bekommeniyor.

14 Mart 1985 Perşembe
March, Thursday 14, 1985

Hürriyet

TÜRKİYE'NİN SESİ
The Voice of Turkey

GÜNLÜK MÖSTAKİL SİYASİ GAZETE

Kurucusu: SEDAT SİMAYI (1896.- 1953)

U.S.A. CANADA \$



KARA HABER Açı haber, Çırçık Kirca'nın eşi Blige Kirca'nın annesi Nebahat Ergüder'den stüdyo alıcı gözden. Ancak sonunda durumu öğrenen yaşlı kadın, kostruğa yıldı.



- 1 Ohannes Nubaryan (30 yaşında)
Montreal'da
- 2 Kevork Marashyan (35 yaşında)
Quebec'de
- 3 Rafi Panof Titizyan (27 yaşında)
Ontario'da

İste Ottawa katilleri



BOLIS 1

Միքսելի անծանօթ զինուորներ։ Զեր յիշաստակին առջեւ կը խոնարհենք, ու կը խոստանանք բարձր պահել ձեր դրօշը, ձեզմէ ետք զուք ինկաք, բայց վստահ ենք որ ձեր ընկերները արդէն աւելի վրաստահ ենք որ ձեր ընկերները արդէն աւելի վճռակա՞մ կը շարունակեն ձեր ճամրան։ Վարձքերնիդ կատար, ձեզի, իսկ անշեղ գնդակ ձեր ընկերներուն։

This is the price which our fighters are willing to pay, according to their militant commitment. They were inspired by the example of the Lisbon commandos which demonstrated to the whole world the level of determination that guides the ARA.

Armenian Revolutionary Army

BOLIS 2

Այս անծանօթ զինուորներ։ Զեր յիշաստակին առջեւ կը խոնարհենք, ու կը խոստանանք բարձր պահել ձեր դրօշը, ձեզմէ ետք զուք ինկաք, բայց վստահ ենք որ ձեր ընկերները արդէն աւելի վրաստահ ենք որ ձեր ընկերները արդէն աւելի վճռակա՞մ կը շարունակեն ձեր ճամրան։ Վարձքերնիդ կատար, ձեզի, իսկ անշեղ գնդակ ձեր ընկերներուն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

1984 Սեպտեմբեր Ցին, Խաթանպովի մէջ Հայ Յեղափոխական Բանակի կատարած գործողութիւնը ձախողութեամբ վերջացաւ և իր երկու մարտիկներու կեանքը լուեց...

Այնքան առեն որ ան կը յամատի խեղաթիւրել պատմութիւնը, և ուրանալ հայ ժողովուրդի օրինական իրաւունքները, իրեն ոչ մէկ հանգիստ պիտի տանք։ Զայն պիտի հարուածենք նոյն ինքն Թուրքիոյ մէջ, որ կը վայելենք գործոն մասնակցութիւնն ու օժանդակութիւնն թրքական ընդյանակեայ յեղափոխական հոսանքներուն...

Կեցցեն Հայ Պատի մարտիկները,

Կեցցէ հայ ժողովուրդի պայքարը

Կեցցէ ազատ և վերամիացեալ Հայաստանը։




ԳԱՌՆԻԿ ՍԱՐԳԻՍԵԱՆ

*Another friend said to his kids
That I have to leave you
For doing something for the Cause
I guess I did wrong,
Although I did the best I could,
But I have to leave you
And now I'm kissing you
Farewell
For much too long.*



ՏԻԳՐԱՆ ՊԵՐՊԵՐԵԱՆ

*Երբ պահ մը կանգ տռած ենք,
մեզ փորձած են Հարուածել և բր-
նաջնջել, բայց վերստին վերցու-
ցած ենք այդ «Եերեփր» ու շարու-
նակած մեր ճամբան, իսկ այս ան-
դամ — վերջին անգամ վերցուցած
ենք զայն — որոշած ենք վար չը-
զնի մինչեւ վերջնական ու հիմ-
նական յաղթանակ:*



ՍԹԻԻ ՏԵՏԵԼԵԱՆ

*Մէծ ոճագործք Հարուածած ենք
իր որդին մէջ, արիւնարբու ջար-
գարարներ պատմած ենք Միակերխա-
յէն եւրոպա: Կը դիմագրաւենք
տակամին կվրէններն ու անոր յա-
ջորդները եթէ Հարկ է, բայց վրա-
սահ թէ որքան ուշանայ յաղթա-
նակը, այնքան պիտի սաստկանայ
պայքարը:*

ՎԻԳԷՆ ՑՈՎՍԵՓԵԱՆ

*Listen to me:
Rest assured
Ladies
And Gentlemen
We've learned already,
We've learned
Your ways
And your pays
We're cleared
What counts - your power,
And what does not - our lives,
Thanks to you
All of you
Traitors:
The "school" days are over,
We know how to make love
With our gloves on
We're big boys now
And we've only just begun.
This prosecutor rests his case
Once and for all
Amen.*

ՎԻԳԷՆ ԵԱԳՈՒՊԵԱՆ

*Եւրաքանչիւր Ասորիլ 24-ին, օր
մը, որուն գոյութենէն կը վախ-
նամ մանկութենէս ի վեր, ինձի
Համար անկարելի կը դառնայ զրո-
պել ներքին յուզումու, եւ ինչու-
չէ: կը յուզուիմ ու կուլամ, ար-
ցունքներուս ամէն մէկ հոսող կա-*

Viken H.

*Թիր իյնալով ի յիշաստի այն նո-
հասակներուն, որոնք սպաննուուծ
են ընտանիքով և այսօր չունին
մէկը այն աշխարհին երեսին, որ
լայ իրենց համար:*

ՎԻԳԷՆ ԵԱԳՈՒՊԵԱՆ

ԱՐԾԻՒՆԵՐՈՒ ԹՌԻՉՔԸ


Արծիւր կը մնայ արծիւ, նոյն-
իսկ գանգակին մէջ՝ որովհետեւ,
որ մը, երբ փշբուին անարդարու-
թեան չղթաները, անգամ մը եւս
պիտի սաւասնի ան բարձր երկնքի
վրայ. պիտի միանայ ան իր երա-
մին նորէն, ուրկէ ան խղուեցաւ ու
ապրուեցաւ հեռուն, ապրուեցաւ
չոն ուր երկինքը սասասաղ է բա-
րէ, իսկ առաջանները՝ ձողիր եր-
կամէ...

Երկինքէն կը կանչեն արծիւնե-
րը մէր, կը բողոքին անարդարու-
թեան դէմ ու կը մերժեն իջնել
գար: Կը կանչեն անսնք ձե՛զ, ով
իմ քայրեր եւ եղացրներ: Եւ գո՛ւք
որ ունիք աշխայժ թեւեր, թափ
առևէ՛ք, ու հասէ՛ք երամին՝ Հայ
երիտասարդ քաջերուն: Իսկ զո՞ւք,
որ չունիք հասուն թեւեր, կախուե-
ցէ՛ք մազիիներէն մէր, թողէք որ
երթանք միասին՝ արգարութեան
ճամրով մէր զատին...

Իսկ զուք, ով չղթայուած մէր
արծիւներ, զուք Հ.Ե.Դ.ի արծիւ-
ներ, արգարութեան ծարու զուք
ճամրուիներ, զուք զրիչ ու բահ,
սուր հրիզէն ու կարմիր զրօշ...
Կը խոսանանք ձեզ, կը խոսա-
նանք ձեզ վերադառնալ շուտով՝
րերելով մէր հետ Արարատի ձիւ-
նէն զուլու, սառը ձիւնով զուլա-
ցնելու համար փողերը մէր զէնքե-
րուն տաք, ու ձիւ սրտերը կը-
րակ...

Մէր երկինքը ամսուն է, բայց
մէր ճամբան յատակ: Արարատը
ունինք մէնք նպաստակ: Զունինք
փախ, չունինք կատած, մեզ պաշտ-
պան ունինք Աստուած...: Այս,
ունեցել ենք մէնք ջարդ, արիւն,
սարսափ, յսկ ենք զօղունչը ահա-
զանգին, մղուծ ենք ճակատակարտ
անուամբ Ասրարաբաստ...

Իսկ հիմա, ո՞ւր ենք, ի՞նչ կ'ը-
նէնք եւ ո՞ւր կ'երթանք: Կա'ց մէկ
վայրէնան ու լաւ դիտէ: Ամէն
կորդ ջա՛րդ է, ջա՛րդ է ճերմակ,



THE BURNING FLAME

The new flame! What is the new flame? The new flame began to burn in 1975. When a frustrated, angry man decided he had enough. He invited two Turkish officials to his Santa Barbara hotel room for lunch and killed them both. Revenge? Perhaps, but it sparked and brought live to an old, weakly burning flame.

Since that day 10 years ago, new generations of fedayees have emerged. This new breed of young, determined men are continuously sacrificing their future and their lives for our Cause. Men like Levonian and Elbekian, who were tried in a prison hospital. One of them was paralyzed from the waist down after being wounded by Yugoslavian police. Men like the young five who willfully blew themselves up in Lisbon, Portugal. Why? Because they were devoted enough to their Cause to do so. They would prefer to die free rather than to live in captivity. The other group of five men referred to as the

"L.A. Five" and another perhaps close to our hearts, Hampig Sassounian. We stood by and watched as the political system in Los Angeles captured, accused, tried, and found guilty an innocent young man trying to start a new life outside his birthplace.

These young men who sacrificed everything for their people and their Cause have nothing less than what we have; if not more. Because no ordinary person can sacrifice everything, become a freedom fighter and if necessary die for what he or she believes in.

Aline Edjelenian



ջարդ է անձայն: Ով որ ականջ
ունի թող լոէ, ահազանզն է որ կը
կանչէ: Տանք ձեռք-ձեռքի ու եր-
թանք կերպելու ճակատագիրը
Հայու, Հայուստանի...

ՍԱՐԳԱՆԻՔ ԲԵՑ

ՅԱՐԳԱՆԻՔ ԲԵՑ

ՆԱՄԱԿԸ

Յեղափոխական ազատաւունչ
բանարկելով ներուն

Առաւու կանուխ, նստած էի խուցիս մէջ սեւ,
Երգ կը հիւսէի, վէրքերով և արիւնլուայ:
Դուռը բախեցին. հէֆ մօրմէս նամակ ստացայ:
Ա՛յս, բաղցը մայրիկ, բանտիս մէջ ծագեցաւ արեւ:

Աղեկա խօսքէդ, յուշիկ ձայնի կ'առնէի ես,
Դողդոջ տողերէդ, արցունիք աղու կը բուրէր,
Տառապոդ հոգիս, կը հալէր ցաւոտ աչքերէս.
Երբ սրտիդ պատառ, կը կարդայի մասունքն՝ շանքեր...

...Մինչ մայրս կ'ըսէր. «Բանտին մէջ մաշող իմ որդի,
Դեռ երիտասարդ՝ չտեսած գարուն, հեռացար.
Բազուկիդ մեռնիմ, չարժանացայ ես համբոյրի,
Թողեցիր փառքեր. ողջակիզուեցար տեսդահար:

Հայրդ՝ յոգնատանջ, կախեց պատկերդ եզերուն,
Զերբ արճապսակ՝ բովածի Ֆետայիներուն:
Դիւցա՛զն իմ զաւակ. այս՛, արգանդէս դուն ծնար,
Երկունիքի՛ ծնունդ, հերոսութիւնն է քեզի մայր»...

ՃՈՐՃ ԱՏՈՒՐԵԱՆ

ՀԵՐՈՍՆԵՐԸ

Հին հերոսներն ինչպէս մեռնող արեւներ
Անհետացան հորիզոնից ուզմական
Կոռի դաշտում մի պահ տիրեց սեւ գիշեր,
Ազատութիւն ու իրաւունք սուզ հազան:

Զը վհատինք, յառ արշալոյս հայկական
Բիւր, երփներանգ արեւներով կը ծագի.
Նորա համար այնքա՞ն արեւ մայր մտան,
Որ զարդարեն մեր Մեծ այզը նոր կեանքի:

Եւ յարդարեն ծիրանիով շողշողուն
Լոյս Առագաստն երրորդութեան նշմարիտ,
— Ազատութեան, իրաւունքի եւ Միրոյ,
Որոնք տուին մեզ պահ' կեանք ու տաք սիրու:

Մենք մարտիկներն ենք՝ կ'ըսեն,
մենք փամփուշտներն ենք՝ կ'ըսեն,
մենք յուշն ենք, վիշտն ենք, պահանջն ենք, բոցն ենք,
ծիրանի ծառն ենք եւ մեր դաշտերուն անկեզ բողոքն ենք...

Հայաստանն ենք մենք,
անթաղ շանքն ենք մենք,
մենք արեգակն ենք, բայց նաև մահն ենք,
մամիկին «օ՛Փ»ն ենք, վարդ աղջիկներուն իւեր
աղերսանքն ենք,

մանուկին երգն ենք, անվրեայ խփող հայդուկին խօսքն ենք,
եւ մեր դաշտերու անկեզ բողոքն ենք, մենք պատարագն ենք՝
կ'ըսեն ու կ'երգեն, կ'երգեն ու կ'ըսեն
եւ դարձեալ ընտիր խումբեր կը կազմեն:



Father

I send my thoughts to you,
A sort of prayer
If you will.
I remember
When I was three
And you told me
Good things come
To those who wait.
Father I have waited
And yet I still wait.
I am waiting
For my
Good thing.
You call me your
little lamb
and you are
My shepherd
I shall not want
But I thought
You would
Guide me
When the wolves
Were on the prowl
I guess I was a
Black sheep
For I was a victim.

Father help me.
I am your child
Yet when I was four
Why did I feel
Like an
Orphan.
Father if I have sinned
I will repent.
I beg forgiveness.
Just tell me my sin.
Does the punishment
Fit the crime?
Or have I not committed
Anything at all -
I am merely paying
For those who have?
Father,
I ask you to
Help me
Understand
Why,
Why when I was five
Did the ill wind come
Why did you let it

THE FREE SOUL

Winter in New York
Turkish diplomat shot
On the way to the airport
Hours later, a call
From A.R.A.
Confessing to the
So called crime.
Assassin caught
Put on a so called
Trial and given
A so called fair
Sentence
Under special circumstances
Put in a 4 by 4
That he will
Spend the rest of his life in.
Feeling cheated and
Betrayed
He looks in the mirror
And barely recognizes
Her face
Now with very
Long hair
And proud big
Brown eyes.
That's when I realized
Who I was
And
Why I had been born.

Maral Kalinian

Blow me away
Why did you let them
Force me
To drink
Deadly water
Why did you leave me alone?
And why do you continue
To disregard my prayers?

Good things come
To those who wait.
How much longer, father
How much longer?

Sophie Chahinian

AND STILL I RISE

You may write down in history
With your bitter twisted lie
You may drop me in the dirt
But still like dust I rise.

Does my sarcasm upset you
Why are you beset with gloom
Because I walk with my head held high
Every time I enter a room.

Just like moons and like suns
With the certainty of tides
Just like hopes springing high
Still I rise.

Did you want to see me broken
Bowed head and lowered eyes?
Shoulders falling down like teardrops
Weakened by my soulful cries.

Does my arrogance offend you
Please don't take it too hard
Because I laugh like I have prosperity
When all that's really left is dignity.

You may shoot me with your words
You may cut me with your eyes
You may kill me with your hatefulness
But still like air, I'll rise.

Out of the hurts of history shame
I rise
Up from a past that is rooted in pain
I rise
I am an ocean leaping and wide
Welling and swelling, I bear in the tide.

Leaving behind nights of terror and fear
I rise
Into a day break that is wondrously clear
I rise
Bringing gifts of my ancestry
I am the dream
I am the hope
I rise
I rise
And I rise.

Anahid Boghosian

9/85

OPINION

The Essence of Armenian Terrorism

Since the emergence of Armenian terrorism in the 1970's, very little effort has been made to understand the reasons that gave rise to it. Most of the effort has been to explain what has happened and predict what might happen. I will attempt to explain why Armenian terrorists exist.

Terrorist groups, in general, have five main objectives. The most common and controversial one is to make the world at large aware of the terrorist group and their demands. The purpose of a terrorist act is to be visible and sensational, so that through international media coverage the world will hear about the terrorists and their cause. But, it is not so simple. First of all, there is no indication that this type of knowledge among the public will in fact help the terrorists achieve their goals. The N.Y. Times and other major newspapers printed detailed stories about the massacres in 1915 and 1916. Did that create anything more than empty promises from the nations in power? How can it be expected that simple knowledge or maybe a little sympathy will move men to act? And, of course, the point is to get sympathy for the cause. There is little indication that terrorists because they have done so little inside Turkish borders that they cannot possibly destabilize or weaken the Turkish government.

Another objective of a terrorist group is to constantly increase the number of its members and direct supporters through their acts and publications. From the information that is available, it is not possible

to know if Armenian groups have in fact grown in numbers or support.

When fighting for the rights of an ethnic group, a terrorist group, through its acts, will attempt to politicize and mobilize the people of that ethnic group. In the Armenian case, this has occurred to a certain degree. Since 1975, the Armenian people (at least in the U.S.) have been more involved in international and national political affairs. But, examining the communiques and publications of the Armenian groups, it seems more likely that this mobilization is a side effect and not a direct objective of Armenian terrorist groups.

The analysis of these objectives (taken individually), does not take us very far, but if all of them taken together as one general objective, some sense can be made of the beginnings of Armenian Terrorism. In 1974, after 7 years of terrorist activity, the PLO Chairman, Arafat, was speaking in front of the UN General Assembly. In the same year and in the same halls of the UN, 11 governments agreed to having the mention of the Armenian Genocide erased from an official UN report on the prevention of Genocide. These two facts gave the young Armenian generation of the seventies no choice but to start their own armed struggle. They began with no single clear objective, but adopted all possible objectives and hoped for the best. Their terrorism was the logical result of the existing circumstances. But, I think, there is also a deeper



and much more subtle reason for its emergence. This will become clearer if we examine four particular acts carried out in the past five years.

The first of these acts occurred in Paris on September 21, 1981. Four members of the ASALA took over the Turkish Embassy (killing one security guard and injuring the vice consul and another security guard), and demanded the release of Armenian, Turkish and Kurdish prisoners.

being held in Turkey. The demand were not met and 15 hours later the men surrendered. The end result of the act was one security guard killed, some sporadic international media coverage and 4 members of the ASALA arrested. Politically speaking, the act was a miserable failure. Is it worth the loss of 4 members for the death of a security guard and some media coverage? No, it cannot be. But, the four men had hostages. Why weren't the hostages' lives put on the line to have the demands met? They could have demanded food and water and could have held the hostages for an indefinite time. Why didn't the ASALA take full advantage of their takeover?

The second act was also done by the ASALA, this time in the Ankara Esenboga international airport, on August 7, 1982. Two armed men entered the airport and began firing indiscriminantly at the people around them. 9 people were killed and 72 injured. One attacker was killed by the police and the other arrested. When the political gains and losses of the act are weighed, one wonders why it was planned in the first place. Is it worth having one of your members killed and another arrested for the death of 9 strategically and politically insignificant people and a little bit of media coverage? The answer is clearly no. There is something more that escapes reason.

The third act was done by ARA in Lisbon, Portugal on July 27, 1983. Five men attacked the Turkish Embassy - one was shot before he could enter and the rest occupied the building. A little later, the building and the men inside went up in flames. Benefit: a demolished Turkish embassy in Lisbon and a little international media coverage. Cost: the lives of 5

men. Politically speaking, the act was senseless. Why would five men fighting for the political resolution of their cause decide to die that way? Why didn't they hold the building longer and take full advantage of the media coverage? Was it simply to make a statement about their dedication to fight and die for the freedom of the Armenian people? There seems to be another, more subtle reason.

The fourth act was also done by ARA. Three men stormed the Turkish embassy in Ottawa on March 12, 1985, killed a guard and took 12 hostages. The Ambassador escaped by jumping out of a window. The men surrendered 4 hours later. Why did they surrender in such a short time, considering they held 12 hostages? They could have occupied the building for a longer period of time and could have

received maximum media coverage. Why weren't any demands made? Why didn't they make the best of a failed operation?

When political reasoning fails, we must resort to explanations in human passions and emotions. Maybe the words of Andre Breton are helpful: "Violence is the only adequate means of expression." When a nation survives its own massacre, it is not surprising that it would carry deep, unexplainable scars. And, it is not surprising that the time would come when these scars would emerge from their depth. It is not clear what Armenian terrorists are expressing and even less clear why they are expressing it today, but they are the first, crude expressions of a nation who has seen hell and has survived.

Ara Oshagan

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ...

(Տար. Երրորդ էջեն)

Գուղահեռաբար: Այսօրնքն, իմէ ուժ է պէտք, տեւական քարոզչութիւն է պէտք, տեւական «ցաց» է պէտք, շարունակական ճնշումներ են պէտք: Աւսափ, հարկ է որ Հայ քաղաքական միաբը զարկ տայ ամէնէն ազգեցիկ միջոցներուն ու գէնքերուն՝ զանալու համար կշրոդ ուժ: Դիւրին չէ — բառած ու տեսնուած է արդէն — ուժ ձեռք բերել, զիւրին չէ այդ, մասնաւորաբար երբ արգելքներու օգակը կը պղտիկնայ ու կը փորձէ խեղդել մեր պայքարը: Ահա ճիշդ այս կէտին է որ ուրեմն, պէտք է անցնի յաջորդ հանդրուանին: Յաջորդ հանդրուանը, որ զիտէ զինեալ գործողութիւնները իրենց առարկայի մեջ գործուածութիւնները առարկայի մեջ արժէքով: Յաջորդ հանդրուանը որ ծաւալ տայ պատերազմին, որ թիրախ դարձնէ ոչ որկ քարոզչութիւնը, այլ նաև

ձեռք բերելիք ուժն ու ազգեցութիւնը:

Վերջապէս, կը մնայ եզրակացրնել թէ հիմնուելով առարկայական սուհաններու ու բիատես հաշուարկութեանց վրայ, Հայկական ազատագրական պատքարը պիտի անցնի յաջորդ հանդրուանը, այսինքն, Հայ ազատագրական պայքարը որ արդէն ձեռք ձկած է որոշ յաջորդիւն քարոզչական գետնի վրայ, իր նպատակէտը պիտի զարձնէ՝ առաւելագոյն զիտացաւ պատճառել իր մարտավարութեամբ, որպէս զի զայ օրը — և թերեւ այդ ալ պահանջէ ուրիշ տասը տարիներ — երբ Հայ Դատին նայուի որպէս անմիջականօրէն լուծելի հարց:

Մինչ այդ, մեղի կը մնայ անսպակարկ ծառայութիւն մատուցանել:



